

Ս Լ Շ

ՈՒՍՈՒՄՆ ՀՆԳԵՏԱՍԱՆՈՐԵԱՅ

Հրատարակի ամսություն 8 Բա և 22 Բա:
Սուբրագիուսական առաջնային թագավորական պահպատճեանը . կ Սահմանադրություն 6:
Պատրիարքական առաջնային թագավորական պահպատճեանը . կ Սահմանադրություն 6:

Տարեկան գիշեալիքական գումարի	100
Վեցամսական գումարի	60
Օրոր երեսներեւ բարձրագույն եղանակը համար ծախութեան գնարելու են:	

8 ՀՈԿՏԵՄԲԵՐ

Ա. ՏԱՐԻ 1860

Թիկ 5/2

ԵՐԱԿՈՒՆՔ

Տես թիւ 2.

Դրաւունքին առարկաները, վերը յառաջ բերուած պատճառներուն նայելով, ընկերական կեանքին էական տարրներուն գլխաւորներն ու գրեթե առաջինն ըլլալուն համար, մեզի խիստ կարեւոր երևցած է որ իրաւանց գիտութեան ծիւղերուն մեր առ գործին մէջ երբեմն երբեմն մասնուոր էջեր նուիրենք: Մեր առ խորհուրդին բարեկամն կարեւորութիւն ունենալը, ըսել կ'ուղենք մեր հասարակութեանն իրաւանց սկզբունքներուն չափաւոր տեղեկութիւն մը ունենալէն յառաջ գալու օգուտներն անսնկ յայտնի են որ հոս ասոր վրայ խօսիլ մեզն աւելութ է: Ուստի առանց ուրիշ բան մը աւելցը նելու ան ներածութիւնը բաւական համարելով, բուն նիւթին դանք:

Թէսլէտ մարդոց յարաբերութիւններն ինքնին միւնցին ընդհանուր նստածակն ունինին, բայց գիտութիւնը մարդոց, ընկերական կենաց մէջ իրարունկատմանը բռնած այլ և այլ դիրքերուն նայելով, յարաբերութիւնները քանի մը ընդհանուր տեսակներու վերածած է, ու ասկա ամէն մէկ տեսակին վերաբերեալ պայմանադրութիւնները զատ զատ դրութիւններ ընելով, իրաւունքը քանի մը ընդհանուր ծիւղերու բաժնած է:

Մարդկային ազգը նախ իրարմէ անկախ աղասի ընկերութիւններու բամենուած է, որոնք իրենց մասնաւոր սահմանադրութիւններն, օրենքները, նիւթական ու բարյական դօրու-

թիւններն ունին, և ընդհանրապէս աչք անունով ձանցուած են: Ըստնկ ընկերութիւններ կամ Ազգեր, քանի որ մարդկային անհատներէ կազմուած են, վերը յիշուած սկզբունքին, այսինքն մարդոց իրենց պահպանութեանն ու երջանկութեանն ան ընդհանուր բնական փափաքին ազգեցութեանը տակ են, և հետեւապէս իրեւ ազգեր իրարու հետ ունեցած յարաբերութիւններնուն մէջ ան ընդհանուր նպատակն ազահովզընելու համար, անկարգութիւնները վերցընող կամաւոր ու պարտաւորիչ պայմանադրութիւններ ընելու ստիպուած են: Ըսկէ կը ծագի Ազգաց իրաւունքը որն որ ընդհանուր իրաւանց մէկ մասնաւոր ու գլխաւոր ծիւղն է, ու կը պարունակէ բոլոր ան պայմանադրութիւններն որոնք ազգերը՝ իրեւ բարոյական մարմններ՝ փոխադարձ պարտաւորութիւններով իրարու հետ կը կապեն:

Ազգաց իրաւունքին աս բացասպութենէն յայտնի է թէ հոս յարաբերութիւններն երկու ազգի կամ երկու ժողովրդեան անհատներուն մէջ չէ, այլ անոնց բարյապէս գլուխ եղող կառավարութիւններուն մէջ է: Ուստի աս իրաւունքն ու անոր պատասխանող պարտաւորութիւններուն ենթակայ եղողներն ոչ թէ անհատներ են, այլ անհատներէ կազմուած ան տեսակ ընկերութիւններ որոնք մարդկային իշխանութեան մը տիրողութենէն ազատ, իրենց իրենց իշխանութիւններ են: Իրաւունքին մէկ

գլխաւոր ձիւղն աս է :

Իրաւանց գիտութեան եկրորդ ձիւղը քաշաբային իրաւունքն է : Խոլոր մարդիկ իրեն միւնցն մարդկային ազգին անհատները իրենց բնութեանը նայելով թէպէտ մէկ են, սակայն զանոնք միացընող ազգայնութիւններուն նայելով, տարբեր կրնան ըսուիլ, անանկ որ աս տեսութեամբ մարդկային անհատներն այլ և այլ ազգային անհատներու բաժնուած կ'ըլլան : Վակէ կը հետևի թէ մարդկային անհատներուն իրարու հետ ունեցած յարաբերութիւնները միօրինակ չեն կրնար ըլլալ, այլ հարկաւ մի և նոյն ազգի անհատներուն իրարու հետ ունեցած յարաբերութիւններն, ու տարբեր ազգերու անհատներուն մէկուն մէկալին հետ ունեցած յարաբերութիւնները քիչ շատ տարբեր բնաւորութիւննալու են :

Միենայն ազգի անհատներուն իրարու հետ ըրած պայմանագրութենէն յառաջ եկող իրաւունքն է : Քաղաքային իրաւունքը, որն որ մի և նոյն ազգի անհատներուն իրարու նկատմամբ ունեցած պարտաւորութիւնները կը պարունակէ : Վզգաց իրաւանցն ու քաղաքային իրաւանց մէջ սարբերութիւնը կայ որ, թէպէտ երկուքին ալ պայմանագրութիւնները պայմանագիր եղող կողմէնուն կամաւոր ու ազատ հաւանութեամբը կը կառարուին, սակայն Վզգաց իրաւանց մէջ պայմանագրութիւններուն ձեւն ու պայմանները որոշող կամք մը, և անոնց ամբողջութեանը վրայ հսկող իշխանութիւն մը չկայ նոյն իսկ պայմանագրիներէն զատ : քանի որ քաղաքային իրաւանց մէջ պայմանագրութիւններուն ձեւն ու պայմաններն ընդհանրութեան կամքը ներկայացնող իշխանութիւնը կ'որոշէ, ու անոնց պահանութեանը վրայ կը հսկէ : Վաել կ'ուղենք թէ ազգային անհատներու վրայ օրենքագիր ու գործագիր իշխանութիւն մը կայ ուրուն դատողութեանը տակ են բոլոր ազգային անհատներ : ուր ազգերուն ըրած պայմանագրութեանը մէջ անոնց այսինքն ազգերուն կամ կառավարութեանց վրայ ասանկ իշխանութիւն մը չիենար : Բնդ հանրութեան անհատներուն կամքը հագնող իշխանութեան անհատներուն քաղաքային գործերուն համար որոշած ձեւն ու պայմանները, ինչպէս նաև անոնց եղջումները զարող միջոցներն ունեն՝ օքնուն է, որուն բովանդակութիւնը կամ գրութիւնը քաղաքային օքնութիւնը (Code civil) կը կոչուի : Վակէ կը հետևի թէ քաղաքային իրաւ

ունքը մեզի օրէնքի ձեռվ կ'երեւի, քանի որ Վզգաց իրաւունքն Վզգերուն աղատ կամքով իրենց վրայ զրած պարտաւորութիւնները կը պարունակէ, յաւէտ իրիւ պայմանագրութիւններ (Convention), քան թէ իշխանութիւննէ մը բղսած և անոր գատողութեանը տակ ինկած օրէնքներ :

Վահնք թէ մի և նոյն աղջի անհատներուն իրարու հետ ընելու պայմանագրութիւններուն ձեւն ու պայմաններն քաղաքային օրէնքը կ'որոշէ : Վմեն ազգ իր անհատներուն համար իր մասնաւոր օրէնքները կամ իր քաղաքային օրինագիրն ունի, և որովհետեւ ամէն ազգի բնական ու բարյական վիճակը, սովորութիւնները, անհատներուն դաստիարակութիւնը, կառավարութեան ձեւը, կրօնքը, և ուրիշ ասոնց նման բաները տարբեր ըլլալով, ասոնք ամէն մէկ աղջի դրած օրէնքներուն վրայ տարբեր տարբեր կերպով կ'աղջին, հարկաւ ամէն մէկուն քաղաքային օրէնքներն իրարմէ քիչ շատ տարբեր, նամանաւանդ երբեմն իրարու հակառակ ալ կ'ըլլան : Վսկէ սա դժուարութիւնը կը ծագի որ տարբեր տարբեր ազգերու անհատներ իրենց յարաբերութեանցը մէջ իրարու հետ պայմանագրութիւնները ընելու ատեննին, անանկ իրարմէ տարբեր կամ իրարու հակառակ օրէնքներու կը հանդիպին, որ պայմանագրութիւններն անհարմին կ'ըլլան, անոր համար որ ամէն մէկ աղջի անհատ իր օրէնքին որոշած ձեռովն ու պայմանները պայմանագրութիւններ ընելու սպառուած է : Վստան կ այլ և այլ ազգերու օրէնքներուն անոնց անհատներուն ընելու պայմանագրութիւններուն մէջ իրարու հակառակ ելլելուն (օքնութեան դժուարութիւն) (conflit des lois) կ'ըսուի . և ասկայ վերջներով, այլ և այլ ազգերու անհատներուն պայմանագրութիւններ ընելը կարելի ընելով անոնց յարաբերութիւնները յաջող վիճակի մէջ զնելու համար, գարձեալ ազգեր կամ կառավարութիւններ իրարու հետ մասնաւոր պայմանագրութիւններ կ'ընեն : Վս պայմանագրութիւնները կազմեն իւրաքանչ աղջուածութիւններ ու պայմանագրութիւնները կ'ընեն : Վս պայմանագրութիւնները կոչուածը, որն որ իրաւանց գիտուեն երրորդ ձիւղն է : Վւրեմն մինչև հիմա ըսուածներուն նայելով, իրաւունքը կը բաժնուի, Վ: իրաւունք Վզգաց ; որն որ Վզգերու կամ Վառավարութիւններու իրարու հետքած պայմանագրութիւնները կը պարունակէ : Բ: Քաղաքային իրաւունք, որն որ մի և նոյն աղջի անհատներուն իրարու հետ ընելու պայմանագրութիւններուն ձեւն ու պայմանները կը

կրնայ ըսուիք: Աս երկու հակառակ ազդեցուրեանց վրայով երեւ աւելի արդար ու որոշ դատողութիւն մը կրնայ ըլլալ, ըստ մեզ սա է: Կը կարծենք քե խիստ յանդուզն վճիռ մը տուած կ'ըլլար մեկը, երեւ ըսելու ըլլար քե բատրերգութիւնը յատկապիս եւ ուղարկի մարդիկ մոլորեան գրգուելու համար հնարուած է: կամ գեր իբրեւ ՚ի հարկէ մոլորեան գրգուող դատապարտեի է: Թատրերգութիւնը ոչ միայն մարդիկ մոլորեան գրգուելու համար չէ, այլ անոր հակառակ անոնք մոլորենէ զգուշացընելու դիտմամբ հնարուած է: Մարդիկ հնարած բաներնին բնուրեան ազդեցուրենեն, կամ բնուրեան իրենց վրայ ըրած ներգործարենեն սորված են:

Կիրք մը չերմ ու բուռն է, քանի որ իր տեսչը յազեցուցած չէ. բայց ցուրտ ու վնասուալ է ան վայրկենին որ իր գոհը տար տար առջին ինկած կը տեսնէ. Եւ ան վայրկենին է մանաւանդ որ կիրքը տեսնողին զարմանք ու կարեկցուրին, կամ արձաւիր ու զարշանք կը պատճառէ: Բամ մը միջէն եղայրասպանուրին տանող հախանձն այնպէս աղեկ չկրնար ճանչցընէ, ինչպէս Արեւ մը իր անողորեի եղօրն ուորը շնչառաւ. ինկած տեսնելու:

Արդ բատրերգութիւնը կիրքը ոչ քե կը նկարազի կամ կը նկարէ, այլ անոնք իբրեւ գործող կը ձեւացընէ: Մարդոց տեսական՝ ընկերական ու բաղարային կեանքը, որ ըսէլ է մարդկային բոլոր կենցաղն, անոր բնական գործողութիւններուն, մանաւանդ երկու սեռնին իրարան նկատմամբ ամեննեն բուռն կրիցը, որ սերն է, ներգործական վիճակին մէջ, հասարակուրեան դատողուրեանն ատեսնին առջին կը հանէ. աս ներկայացուցման մէջ մարդ իր բարոյական բնուրեանն ընդունակուրինը, իր վրայ փորձած ու զգացածն շատ առէլի ընդարձակ տեսնելով ինրզինը կը դատէ, ու կը դատապարտէ, առանց իմանալու. քե դատապարտած նկ է: Այսպէս, կ'ըսէնք քե բատր մտնողն ան բանը կ'ընէ մարդոց կենցաղակարուրեանը նկատմամբ, ինչ որ բնալոյն իր հալոցին մէջ բնական մարմիններուն վրայ կ'ընէ, անսնի որ բատերական ներկայացուցման մը մէջ, (քե քերքովը գործնական բարոյագէտ ու փորձառուու. կենցաղակարուրեան մէջն է), մարդկային բարոյական կեանքին տարբներն իրենց պատճառ առաջանալու առաջնական կամ մէջ անուանակարին, զարմանք չէ երեւ ումանք ապականութին բատրերէ, որքափ կրնան ապականութիւն Պատմութենէ ու Փիլիսոփայութենէ:

Թատրերգուրեան ըրածէն ևապէս տարբէր չէ, (քեկէտ տարբէր գօրուրեամբ), պատմուրեան ըրածը, երբոր բարի ու չար գործքէր յառաջ կը բերէ. ոչ այ բարոյագէտի մը ըրածը, երբոր մարդոց գործողութիւններուն բնուրինն ու բարոյական հանգամանքը կը նկարազրէ. Եւ կամ բարողչի մը ըրածը, երբոր բեմէն մարդոց որ եւ իցէ մեկ մոլորեանը բնաւորութիւնը, Եւ անոր երեւ ոչ ժամանակառ գեր նոզեւոր կեանքին վրայ գործած ազդեցուրինները մանք կը բուէ: Ո՞վ կրնայ ըսէ քե ան նկարազինները մարդկանց մանաւանդ մոլորեան, քան քե անկի խորշելու առիք եղած էն: Ապարէն զաստիարակներ՝ որոնց սկզբունքը մարդիկ չարին ագէտ պահելով բարի ընէլ է, նարկաւ բատրերգութիւնը մարդկային ընկերուրեան անմաննեն գուրս տեսնելով պիտի ուզէն: Աս սկզբունքը տեսականապէս բարի է: բայց գործնական ըլլայու կարելուրեանը վրայ կը տարակուսինը անոր համար որ, բարոյու Եւ չարի գիտուրեան ծառը մարդուս բնուրեանը պարտէվին մէջ տեսնած է:

Վերջապէս կ'ըսէնք քե չկայ միջոց մը որ ազգի մը տակալին անելիրը վիճակին մէջ, անոր բընաւորուրեան խատուրինը փափուկ ախորժակներու, մեղմ ու գողտը զգացումներու փոխելու այնպէս յարմար ըլլայ, ինչպէս ողբերգուրեանց ցաւուի տեսարանները: Եւ մոյուրինը պատկառ եցընելու երեւ շատ ճամփաններ կան, մեկ գլխաւորն ալ անիկա իր գործունեուուրեանն ու յարաբերուրին մէջ խայտառակորդ կատակերգուրինն է:

Աս վերջի տարիներս մեր ժողովուրդին մէջ բատրերգուրեան համար մասնաւոր ճաշակ մը տեսնուեցաւ: Ասոր նպաստելու համար, ազգին մէջն քանի մը նշանաւոր անձնին անուանի բատրերգակներէ, Եւ յանուանն Մոլիկը, ընտիր կտորներ բարզմանելով քերբերնուս մէջ իբրեւ գուարանի մաս մը նրատարակելու մէզի խնդիր ըրին: Գեղեցիկ կպարուրեանց աս գլխաւոր մասին իբրեւ բանասիրականի մեր ուսումնական քերբին մէջ քանի մը եզ նուիրելը քեկէտ մեր քերբին նպատակն դուրս չէր, բայց քերբերնուս անձնուրիննը*

* Ազգասէր անձինքներէ տմանք մէզի իմացուցին թէ թէրթէրնուս փոքրկութիւնը բաժանորդութեան դնոյն հա-

աս ալ չեղ . անոնք արտաքոյ կարդի կողմնակ-
ցութեամբ մը , գերազանցապէս (par excellence)
մարդկային էակ՝ էրիկ մարդը մինակ համարելով ,
կնիկ մարդն իրենց քննութեանցն առարկայ ը-
նելու պատշաճ դատած չեն , կամ անիկա , իր-
ու բնութեան վիժածը , հազիւ թէ արհամար-
հանօք մը յիշուելու արժանի ըրած են : Քեր-
թողները , բաց ՚ի մէկ քանիներէն , ՚ի միմիթա-
րութիւն գեղեցիկ սեռին , անոր գեղեցկութիւ-
նըն ու հրապոյըն երգեցն . բայց ազդու նայ-
ուածներու և ոտից ձեւաւորութեան գովեստը
կանանց սեռին ճիշդ նկարագրութիւնը երբէք
չինար տալ : Հոս մենք կանանց սեռին վրայ
քանի մը համառօտ խորհրդածութիւններ ընել
ուղելով , մերնիւթը սա երբեակ կէտերուն բաժ-
նելով պիտի ցուցընենք նախ՝ անոր ՚ի բնէ յա-
տուկ եղած իրաւունքը . երկրորդ՝ ընկերութեան
մէջ անոր բռնած դիրքէն (որն որ անոր բնական
կազմութեանը յարմար է) ան իրաւանց չափա-
ւորուելուն հարկը . երկրորդ՝ էրիկ մարդուն հա-
մար անոր բնաւորութենէն յառաջ եկած կա-
րեսորութիւնը » :

« Մարդոց անձնական կոչուած իրաւունք-
ները , որչափ էրիկ մարդոց համար նոյնչափ ալ
կնիկ մարդոց համար , (անոնք ալ՝ ինչպէս որ են՝
մարդկային անհատներ մոսածելով) , հաւասար
են . այնպէս որ կնիկ մարդուն էրիկ մարդու չափ
ազատ և անոր հաւասար , ոչ թէ անիէ ստորին
ըլլալուն սկզբունքն արդի լուսաւորեալ աշխար-
հին մէջ ընդունուած է . և քաղաքային օրէնքն
աս երկու սեռին մէջ բնաւ խորութիւն ըներ .
աս մասին եղած բացաւութիւններն ոչ թէ ա-
նոնց բնութեանը մէջ տարբերութիւն մը ձանչ-
ցուած ըլլալէն , այլ անոնց ընկերական կեանքին
մէջ ունեցած տարբեր դիրքէն յառաջ եկած են .
Ուղիղ տեսութեամբ , կնիկ մարդուն էրիկ մար-
դուն հետ ամենէն մեծ յարաբերութիւնը , այ-
սինքն ամուսնութիւնը , աս հաւասարութեան
վրայ հիմնուած ըլլալու է : Արեւելեան սկզբուն-
քը՝ որ կնիկ մարդն առ յարաբերութեան մէջ զօր
յարաբերութիւն չժանշնար , էրիկ մարդուն
զգայական հածոյիցը ծառայողլոկ գործիք մը՝
րած է , ոչ միայն անանկ ազատ էակ մը գերի
ընելով մարդկային ընկերութիւնը սխալ հիմնն
մը վրայ կը կեցընէ , այլ և ամուսնական հաւանա-
լոկ նիւթական կամ անասնական հաւանալուն կը
դարձընէ , որուն մէջ կնիկ մարդը կամք ու
ձայն չունենալու դատապարտուած է : Էրիկ

մարդուն ու կնիկ մարդուն հաւասարութեան
սկզբունքն ամուսնութեան ան չոր միութիւնը
վերցընելով , ներդաշնակութիւն մը յառաջ կը
բերէ , որն որ սա բանին վրայ կայացած է , որ
աս երկու ազատ էակներն , իրարու հաւասա-
րութիւնն ու ազատութիւնը յարգելու ստիպ-
ուած ըլլալը , կը ձևացընեն մարմն մը որթէ
պէտ տարբեր բնաւորութիւն ու երկու կամք
ունի , բայց մի և նոյն բանը կը կամի . և եթէ
երբեմն երկու կամքերը տարբեր կամենան , հա-
ւասարութեան ու ազատութեան սկզբունքովն
իրենց տարբեր կամեցողութեանը սահմանէն
դուրս չեն ելեր , և հոն զօհ մը կ'ընեն , զօհ
որմէ կը բղիմի ան անբացատրելի զուարձութիւնը
զօր մէկը չկրնար իմանալ եթէ անիկա իրօք վա-
յելած չէ : Աս սկզբունքին տակ բազմակիու-
թեան ու կնաթողութեան տեղի չմնար , որոնց
երկուքն ալ ասոր հակառակ կամ ինչպէս ըսկնք
Արեւելեան սկզբունքին բնական հետեւութիւն-
ներն են » :

Բայց աս հաւասարութիւնը կնիկ մարդուն
քանի մը բնական ու բարոյական յատկութիւն-
ներուն համար չափաւորուիլ հարկ եղած է :
Աս չափաւորուելուն պատճառընախ կնիկ մար-
դուն ընկերական կենաց մէջ առած դիրքն է :
Կնիկ մարդուն փափուկ կազմութիւնը , անոր
մարմնոյ զօրութեան էրիկ մարդուն զօրութեանէն
տկար ըլլալը , անոր գիւրազգածութիւնն ու
յարատեւութիւնը կամ մանսաւանդ անյաղթելի
համբերութիւնն անիկա տնական գործերու այն-
պէս յարմար ըրած են , որ անիկա ան պաշտօնէն
ձգելն , անանկ կարեւոր պաշտօն մը ամենէն յա-
ջող ձեռքէ հանել , ու ընտանեկան տնտեսու-
թիւնը լքման ու անտեսութեան վիճակի մէջ
դնել է : Երկրորդ պատճառուն անոր բնական ու
բարոյական բնաւորութենէն յառաջ եկած մէկ
պարագան է : Զիրնար ուրացուիլթէ կնիկ մար-
դուն մէկ կողմանէ զգայուն ջզային դրութեան
մը տէր ըլլալը , անոր կիրքերուն ոչ այնչափ բու-
ուըն , որչափ յարատեւ սաստկութիւնը , վառվո-
ւուն երեւակայութիւնը , և ուրիշ կողմանէ ա-
նոր ախտօթակներուն ու զգացումներուն դիւ-
րափոփիթ ըլլալը , անոր յետին ծայր հետաքրք-
րութիւնը , տեսակ մը համարձակութիւնը , և
իր խորհուրդներն էրիկ մարդուն գիտութենէն
պահելու ջանքը , անիկա ստէպ ու մեծամեծ
սիստմանց ենթակայ կ'ընեն , որոնց վեատկար
հետեւանքը հարկաւ էրիկ մարդուն կը դառնայ :

դեռ յայտնուած չէր քե Եկեղեցին ու Ծերութիւնը իբրև տարբեր բնութիւն ու բնաւորութիւն ունեցող մարմններ իբարմէ զատ ըլլալու են:

Ժամանակակից մասնաւուն Եպիսկոպոսաց ընտրութեանը մէջ, ճշդիս խօսելով ոչ այնջակի աշխարհականաց կամ ժողովուրդին մասնակցութեանը որչափ բագաւորներուն բացարձակ ազգեցութիւն բանեցընելուն դեմ արեւելեան ու արեւմտեան Եկեղեցիներուն կղերին կրողմէն բոլորներ, ընդդմուրիներ, երբեմն աղէտալի կոխներ տեղի ունեցան. քեզէս առ ընդդմուրեան ողին յիշեալ երկու մեծ Եկեղեցիներուն մէջ իբարմէ շատ տարբեր սկզբանքներէ կամ պատճառներէ յառաջ եկած է: Խնջպէս յայտնի է, առաջին քրիստոնեայ Կայսէր օրովն Սրբանուութիւնը ծագեցաւ. եւ անոր յաջորդներէն մէկ քանիներն, խնջպէս մօնաւանդ Կոստանդ ու Վաղէս, Սրբանու ու Սրբանուութեան երեւելի ախոյսններն եղան: Սասնք նարկաւ Եպիսկոպոսաց ընտրութեանը մէջ ամառնկ անձեռու նախապատուարին այստի տային որոնք Եկեղեցւոյն որթութոք այսիմքն ուղղական մասին համեմէի չէին կրնար ըլլակ: Սա բանն առիր տուաւ ժողովներու որ ժառանգաւորաց ընտրութեանն իին կերպը, որով աշխարհականը կղերին համանաւասար ձայն կամ բռն կ'ունենալին, բոլորովին փոխելով, ընտրութեան իրաւունքը միայն ու բացարձակ կղերին ձեռքը տան: Ամենէն առաջ (572) Լառողիկէի ժողովն ըրաւ առ որոշումն որն որ նետգնետէ արեւելան (Յունական) Եկեղեցւոյն մէջ ընդհանուր սովորութիւն եղաւ, այնպէս որ Եպիսկոպոսները մինակ կղերին, Եպիսկոպոսներէն ու Մետրապոլիտներէն ընտրուելով կը նաևէին: Լառողիկէի ժողովին 45 երրդ կամոնը սա է. «Սեղանին պաշտօնին պարապէլու անձանց ընտրութիւնն ընելը (τὰς ἐκλογὰς ποιεῖσθαι) ժողովուրդին շնորհնելու չէ»: (Հարտ. հատ. Ա. էջ 785): Սայր ձայնակից էր Արանաս, որն որ ընդդմուրեան բռն շարժաւորը յայտնելով կ'ըսէ: «Ո՞ր կանոնն կը պատուիրէ քե Եպիսկոպոս մը պալատէն»: (Յուն. Խեմ. Ա. Առ. Հարտ. հատ. Զ. Մ. Ա. էջ 1006): Եւ Հիլտեպրանս, որուն իբրեւ Գրիգոր է. աս նիւրիս վերաբերեալ մէկ երեւելի զործը քիչ մը եսոր յանաջ պիտի բերենք, Հռոմայեցի կղերին ու ժողովուրդին «Սաւրք Պետրոս զՀիլտեպրանս իրեն յաջորդ կ'ընտրէ» զոշելով նատաւ: Բայց ժողովուրդին մասնակցութեամբն ընտրուող նոյն Հիլտեպրանս (Գրիգոր է.) եղաւ որ ան սովորութիւնը հիմէն քակեց, որուն ինչու համար եւ ինչ զաղափարով ըլլալը, քիչ մը ետքը պիտի տեսնենք:

Քիւնը կանոն ըրաւ: Ասով Եպիսկոպոսին արժանաւոր կղերներ առաջարկելու արտօնութիւն կը դըրուէր անոնց՝ որոնք վերակացութիւնն ու պաշտօնը կատարելու որոշուած ժառանգաւորներուն բոշակին կամ ապրուստին համար բառական եղած Եկամուտրով Եկեղեցի միքենց ծախրովէ կը շինեին: Յուստինիանոսին օրենքը սա է. «Անոնք որ աղօրքի տուն կը շինեն, ու անոր համար ժառանգաւորներ առաջարկել կ'ուզեն, քէ իրենք եւ քե իրենց ժառանգներն, երկ ան ժառանգաւորներուն բոշակը կը պատրաստեն ու արժանաւոր մարդիկ կ'անուանեն, (անոնց) անուանած մարդիկը ձեռնադրութիւն»: (Յուստ. Խովել. Ծէ. Գ. 2: Ճիդ. Գ. 18): Ուստի արեւելեան Եկեղեցւոյն մէջ աշխարհականները ժառանգաւորաց ընտրութիւնն Երբեմն ՚ի նպաստ աղանդաւորներու կը պատասիք: Խեպէս Կայսրներ, մասնաւուն անոնցմէ հզօրագոյն ու կարողագոյն Եղողներն ատ կանոնն շատ քիչ կը յարգէին, բայց եւ այնպէս արեւելիք մէջ օրենք Եղաւ մինչէն. Բուզանդէան կայսրութեան անկումը:

Բայց արեւմուտրի մէջ ատ մասնակցութեան ջիջուիլը բոլորովին տարբեր սկզբաներէ յառաջ Եկաւ, եւ տարբեր կերպարանք առաւ, ինչպէս որ ան մասնակցութեան պարագաներն ալ տարբեր էին:

Արեւմտեան Եկեղեցւոյն մէկ երեւելի զործարանին, այսինքն Լեռն մէծին վկայութիւնն արդէն յանաջ բերինք քե «Ան որ ամենուն վրայ (՚ի մէրայ ամենեցուն) պիտի ըլլայ, ամենէն ընտրուելու է»: Բայց անէլի վեց դար ետք տականին Ռեմենիք ժողովը (1049) բացայացտ կանոն դրաւ քե, «Առանց կղերին ու ժողովարդին ընտրութեանը մէկը Եկեղեցական իշխանութեան զբարձրանայ»: (Ժող. Թէմ. կան. Ա. Առ. Հարտ. հատ. Զ. Մ. Ա. էջ 1006): Եւ Հիլտեպրանս, որուն իբրեւ Գրիգոր է. աս նիւրիս վերաբերեալ մէկ երեւելի զործը քիչ մը եսոր յանաջ պիտի բերենք, Հռոմայեցի կղերին ու ժողովուրդին «Սաւրք Պետրոս զՀիլտեպրանս իրեն յաջորդ կ'ընտրէ» զոշելով նատաւ: Բայց ժողովուրդին մասնակցութեամբն ընտրուող նոյն Հիլտեպրանս (Գրիգոր է.) եղաւ որ ան սովորութիւնը հիմէն քակեց, որուն ինչու համար եւ ինչ զաղափարով ըլլալը, քիչ մը ետքը պիտի տեսնենք:

Աշ միայն Մայր Եկեղեցիներու Եպիսկոպոսներ ու Մետրապոլիտներ, այլ եւ ժողովրդապետական (παροւκία) կոչուած Եկեղեցիներուն երեցներն ազատ ընտրութեամբ դնուիները Զորրորդ գարեկն ետքը Եպիսկոպոսներն իին, բայց եւ այնպէս Յուստինիանս 544 ին դրած մէկ օրենքովէ, յետոյ ութեմն փաթթումթեան իրաւունք ըստած բացառու-